



ՕՐԱԳԻՐ

# ԲԱՐՁՐԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԻՐԱԿԱՆ ՏԵՇԵՈՒՆԵՐՆ ԵՎ ԲՆԵԿԵՐՆ

ԳԻՏԵԼԵԱՑ

ԺԱ. ՏԱՐԻ ԹԻՒ 14.

1853

ՅՈՒՂԻՄԻ 15.

## ԲԱՆԱՍՏԻՐԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹԻՒՆ

Վեհափետական կուսական:

ԽՍԿ նա հանգարաց յոդւոց հանեալ՝ ի խորուստ,  
Նզուկ գու երթ, ասէ, փութա ի փախուստ.  
Խոյս ի բոցոյդ ասառուածորդիդ տուր ի բոց,  
Տիրէ ոստին ահաւասիկ պարըստաց,  
Եւ անկանին Տրովայ բարձունքըն կործան։  
Ըստ իսկ Պրիմաց և հայրենիքդ ընկալան։  
Թէ Պերգամոյց օգնել բազուկը կարէին,  
Նոցա իմովս իսկ պարա եր կալ արդ յոսին։  
Քեզ զշնտանի գիտ ի յաւանդ Տրովագա  
Եւ զարրբութեանց ի բոց զըսպասս ահա տայ։  
Դոքա յարկածըս բազդակից լիցին քեզ,  
Դոցա պարիսպս ընդ քեզ այլուր իլնդրեսցես,  
Մինչև լիցի քեզ զայն կանդնել բարձրաբերձ  
Տարաշխարհեկ ի ծովածուփ ալեաց զերծ։  
Աքաց, և զհուրն ած ի ներքուստ զանալոս,  
Զեստայն հըզըր և զվարսակալն ըլիսրատ։  
Դըզբրդէին յայնժամ պարիսպէն և քաղաք  
Ի բազմագույն յուղեալ ողբոց ազաղակ։

Այսուհետեւ յենեականն Դիլք Բ. 423-440

Հ եթանոսութեան այս մէկ պաշտօնը, զորն որ հառվմայեցիք միայն իրենց կրօնական եռանդեամբը կու տային Ա եստա աստուածուհւոյն, ինչպէս որ իրենց մէջ սկսաւ՝ այսպատ ալ ինչուան վեր ծը իրենց մէջը զարգացաւ ու նմանապէս իրենց մէջ լմընցաւ։ Վումա առջինը եղաւ որ այս կարգը հաստատեց, ու իր ժամանակը աս կուսանսաց թիւը չորսի կը հասնէր, որոնք երկու հին ցեղերէն միայն կրնային ըլլալ՝ իւրաքանչիւր ցեղը երկերկու կոյս մատուցանելով։ Դայց Ա երուխոս Տուղիոս, կամ ինչպէս որ ոմանք կ'ըսեն՝ Տարկուխնիոս Շքիսկոս երկուք ալ վրան աւեցուց, որպէս զի մէկ

ուրիշ հին երրորդ ցեղն ալ՝ որ էր լուկե-  
բեանցը, աս աստուածուհւոյն պաշտա-  
մանը մէջ մոցընէ :

Ի՞սաջ թագաւորները կ'ընտրէին աս  
կուսանքները . բայց թագաւորութիւ-  
նը իշխանական ետև՝ այդ ընտրութեան իշ-  
խանութիւնը յանձնուեցաւ մեծ քրմա-  
պետին, որն որ Ա եստայի պաշտամանը  
վերաբերեալ ամենայն իրաց մասնաւոր  
վերատեսուչն էր : Հաւանական կ'երեայ  
թէ առաջները ուզած աղջիկնին կրնային  
ընտրել աս քրմապետները . բայց յետոյ  
այդ կարգը փոխուեցաւ ու ամէն ան-  
գամ որ աս կուսանքներուն ընկերութե-  
նէն թիւ մը կը պակսէր՝ մեծ քրմապե-  
տը ժողովրդեան մէջէն ընտրուած քսան  
մատաղ օրիսրդներէն մէկը բաղդովին  
դուրս կը հանէր, ու ալ անկէ ետքը զա-  
նիկայ վետեան կուսանաց կարգը կ'ան-  
ցընէր . երբեմն ալ, թէպէտ քիչ ան-  
գամ, կը հանդիպէր որ հարք կամովին  
իրենց աղջիկները կը նուիրէին աստուա-  
ծուհւոյն : Քրմապետը այս կերպով  
ընտրութիւն ընելին ետքը՝ ընտրուած  
աղջկանը իրեւ գերիի մը կը տիրէր, ու  
անոր վրայ հանդիսական աղօթքի ձե  
մը կատարելով՝ Ա եստայի տաճարին դա-  
ւիթը կը տանէր դաղջիկը : Ի՞ս իրեք ցե-  
ղերէն որ և իցէ ծնողք ալ չէին կրնալ  
ընդդիմանալու թող չտալ որ աղջիկնին  
առնէն իրենցմէ ու աստուածուհւոյն  
նուիրեն . իրեք առթով միայն կրնային  
այս պարտքէն ազատիւ . մէյմը՝ թէ որ  
արդէն աղջկանքոյրերէն մէկը վեստեան  
կուսանաց մէջն ըլլար . երկրորդ թէ որ  
ծնողքնին իրեք աղջկանէ աւելի չունե-  
նային . և երրորդ թէ որ աղջկանց հայ-  
րերը քանի մը որոշեալ քրմական աստի-  
ճաններու մէկն ունենային : Ի՞ս իրեք  
դիպուածներուն մէջ աղատ էին ծնողք  
այս բռնագատութենէն, ու կրնային ար-  
գիւել որ իրենց աղջիկները Ա եստայի  
քրմութեան ըընծայէն : Ուրիշ կողմա-  
նէ ալ քանի մը պայմաններ կային կոյս  
աղջիկ մը վեստեան կուսան ըլլարու  
համար . նախ որ աղջկանը հայրը պա-  
խարակելի կամցած արհեստի մը տէր  
ըլլար . և երկրորդ՝ ծնողքը պէտք էին

ազատ ըլլալ ու ազատ ծնած . երրորդ որ  
հայրն ալ մայրն ալ ողջ ըլլային . և չորրորդ  
աղջիկը վեց տարեկանէ վար ու տասը  
տարուշնէ վեր չէր կրնար ըլլալ : Ի՞սի-  
կը յետ ընտրուելուն ու Ա եստայի տա-  
ճարին գաւիթը բերուելուն՝ ալ անկէ  
ետքը բոլորովին ազատ էր հայրենի իշ-  
խանութենէն . պաշտամանի կարօտու-  
թիւն չունէր արդարութեան որ և իցէ  
ատեանի մէջ, ու իր ունեցածին վրայ  
կրնար կարգաւորութիւններ ընել երբ  
տակաւին հայրը ողջ էր . և թէ որ կտակ  
ըրած մեռնէր՝ ունեցածները հասարա-  
կապետութեան կ'երթային :

Ա եստեան կուսանքը Հառվմայու  
մէջ շատ մեծ պատիւ կ'ընդունէին .  
զուրս որ կ'ելլէին՝ դիմացներնէն միշտ սա-  
կրաւոր պաշտօնեայ մը կ'երթար . պրե-  
տորներն ու հիւպատոսները Ճամբան ա-  
նոնց հանդիպելու որ ըլլային՝ խուրձերը  
վար կ'առնենէին . բաւական էր վեստեան  
կուսանի մը ակնարկութիւնը որ և իցէ  
յանցաւոր մը ազատելու համար . թա-  
տրոնի մէջ մասնաւոր պատուաւոր նստա-  
րան ունէին . բայց ( )գոստոս կայսըրը  
արգիլեց իրենց ըմբշամարտից տեսարան-  
ներուն առաջիկայ ըլլարու : Ի՞սրուստ-  
նին աստուածուհւոյն տաճարին կա-  
լուածներէն էր, որ օր օրուան վրայ եր-  
թալով կ'աճէին : Խակ իրենց անունը  
շատ պատկառելի բան մը սեպուած էր,  
անանկ որ խօսքերնին երգման տեղ կ'ան-  
ցնէր դատաստանարանի մէջ . աղօթք-  
նին շատ ազդու կը համարուէր . ու ժո-  
ղովուրդը վրանին այնպէս մեծ վստա-  
հութիւն ունէր որ կտակի կամ որ և ի-  
ցէ զգուշալի թղթեանը անոնց պահպա-  
նութեանը կը յանձնէր :

Ուկէպէտ աս տեսակ արտունութիւն-  
ներ ունէին վեստեան կուսան ընտրուող-  
ները, բայց սակայն յետ միանգամըն-  
տրուելուն՝ ստիպուած էին ամբողջ երե-  
սուն տարի աստուածուհւոյն ծառայե-  
լու : Ի՞սի տասը տարիները նախակրը-  
թանք մըն էին, և այնչափ միջոցի մէջ  
ետքէն ընելու այլ և այլ պարտքերնին  
կը սորվէին : Ի՞սոնցմէ ետև ուրիշ տասը  
տարիներ ալ կու գային, որոնց մէջ

իրենց պաշտամնը ամենայն պարտ քերը կը կատարէին . իսկ վերջի տասը տարիներուն միջոցին մէջ՝ նոր մտնող աղջիկները կը կրթէին աս պաշտամնոց մէջ : Որոշեալ երեսուն տարին լմնալին ետքը՝ թէ որ ուզէին կրնային քրմութենէն ելեւ, ու նաև ամուսնանալ . բայց աս քիչ անգամ կ'ըլլար, ու վեստեան կուսանի մը ամուսնութիւնը չարագուշակ կը սեպուէր . Ըհակառակն շատ անգամ՝ աս կուսանքը իրենց քրմուհւոյ պաշտօնը առաջ կը տանէին, որովհետեւ չէին ուզեր ձգել այն սովորութիւններն որոնց վարժած էին . և ան ատեն խորհրդի մէջ խորհրդական միայն կ'ըլլային միւս կուսանաց :

Ի՞ս քրմուհեաց պաշտամնունքն էր աստուածուհւոյն սեղանին վրայ կրակը միշտ անչէջ պահէւ ու իրեն զոհ ընել . նմանապէս տաճարին մէջ գտնուած սըր բազան բաներուն պահպանութիւնը իրենց յանձնուած էր, ինչպէս նաև ստուածուհւոյն պաշտամնը վերաբերել ուրիշ բաներու հոգն ալ իրենց վրայ էր . դարձեալ ամէն առաւօտ տաճարը Ագերեան աղբեր ջրովը կը ցողէին :

Ո՞ւէ որ վեստեան կուսանի մը անհոգութը աստուածուհւոյն սեղանին վըրայի կրակը մարէր, այն անփութունը յանցանքը զոհէրու ձեռքով կը սըրբուէր . և մեծ քրմապետը խարազանով կը ծեծէր զյանցաւոր քրմուհին : Ի՞ն մարած կրակը ուրիշ հասարակ կրակի ձեռքով չէին բռընկցըներ . քրմապետը երկու կտոր փայտ իրարու շփելով կրակ կը հանէր, և կամ արեւուն ձառագայթներուն ձեռքով կը բռընկցընէր, զորոնք կիզողական հայլի վրայ կը ժողվէին :

Ի՞մէն վեստեան կուսանք երբոր քըրմուհի կ'ընտրուէին՝ հանդիսական ու խտ կ'ընէին որ քրմութեան բոլոր ժամանակին մէջ իրենց պաշտած անծուհւոյն պէս կուսութինին ամարատ պահէն : Ի՞ս ուխտին դէմընելլամենամեծ եղեռնու բոլոր պէտութեանը սոսկալի թշուառութիւն մը սեպուած էր : Ո՞ւէ որ վեստեանց մէջ կը քրմապետաց ժողովէն յանցաւոր վըճռուէր աս բանիս մէջ՝ պատիժը մահ էր

և բնաւ իրաւունք չունէր ժողովրդեան դիմելու . իւ որովհետեւ վեստեան քըրմուհեաց մահուընէ զատ պատիժ չէր տրուեր, և մարդ ալ չէր կրնար ձեռք վերցընել անոնց, ուստի դատապարտուած էր ողջ ողջ թաղուելու որոշեալ տեղի մը մէջ : Ի՞ս յանցաւորը դագաղի մը մէջ կաշւոյ շերտերով կը կապկըպէին ու չորս կողմէն լաւ մը կը գոցէին որ ամեննեին ձայն մը չափէ : Ի՞ս կերպով կը սկսէր յուղարկաւորութենանդէսը, և ազգականներն ու ծանօթները դագաղին ետևեն կ'երթային մինչև Վոլլինեան դրան մօտ, ուր պատրաստած կ'ըլլար գերեզմանը . ժողովուրդն ալ խորին լուութեամբ մը անոնց հետ կ'երթար . հոն դագաղին վար կ'առնուին ու կ'արձընէին . ան ատեն մեծ քրմապետը բազատարած խորհրդաւոր աղօթք մը կ'ընէր, ու քրմուհւոյն ձեռքէն բռնած՝ գերեզմանն իջնելու սանդիսյն գլուխով կը կեցընէր . դահիճն ալ վար կ'իջեցընէր ու ետքը սանդուխը կը վերցընէր . դահիճն ըրած գործողութեանցն ատեն՝ քրմապետն ու քրմերը երեսնին ուրիշ տեղ կը դարձընէին : Վորմուհին գերեզմանին մէջ կը դանէր խոտէ անկողին մը, լապտեր մը, քանի մը հաց, ջուր, կաթ ու ձեթ : Ի՞երս մանելին ետքը շուտ մը կը գոցէին գերեզմանը՝ ինչուան բերանը հողլեցընելով : Ի՞ս չափ սարսափելի խատութիւն թէսկէտ անհաւատալի ալ գայ մարդուս, բայց սակայն հռովմայեցւոց պատմութեան մէջ քանի մը անգամ ասոր գործադրութիւնը արդեամբք կը յիշատակուի : Պատուհան ազատելու համար՝ պէտք էր որ Ա եստա աստուածուհին տեսիլքով մը իմացընէր քրմուհւոյն անմեղութիւնը, ինչպէս որ հռովմայեցի սատմագիրներ սյսպէս շատ հանդիպած է, կ'ըսեն . բայց կ'երեայ թէ կայսերաց ժամանակը այս խստութիւնը նուազած էր, որով և վեստեանք ալ քիչ մը թուլցան, այնպէս որ Կառմետիանոս հարկաւորեցաւ օրէնքները նորէն առջի խստութեանը փոխելու :